

փափկութեամբ չպիտի կարենար այնպիսի քաղցր քուն մը պարզեւել մանուկին, ինչպէս քնացեր էր այդ փոքրիկ երախան իր յարդէ մահճին մէջ: Երբեմն անոր սիրուն դէմքը կը ժպտէր, երբեմն լիալուրթ բերանը անհասկանալի բռանք կը թոթովէր: Կ'երեւար որ երազներու մէջ է: Մրախտուն փոշին, որով լեցուած էր «գոտիք»ի ամբողջ միջնորոտը ւ այդ երախային գեղեցիկ դէմքին վրայ իր մոյգ-սեւ խաւք դրած էր, որով անոր դէմքը աւելի թուխ գոյն էր ստացեր: Ան քրտնած էր, եւ քրտինքը կ'որոզէր սեւ փոշին, եւ սեւ կաթիլներով կը թափէր անոր ըսածին վրայ: Ճափարը ձեռքը տարաւ, սրեց երախային ճակտին քրտինքը, Բայց, նրա յելով անոր բոլոր զգուշութեանը, խարտոցի պէս կոչու ձեռքը այնպիսի զգայիլ շփում գործեց որ երախան արթնցաւ: Քնաթաթախ աչքերը բացաւ եւ, մտք տեսնելով իր խնամակալը, սուր ձայնով հարցուց.

— Աքաղա՛ղը... Ի՛նչ կըու աքաղաղը... ո՛ր գոնաց, չայրի՛ կ'...

— Փախաւ, զաւակս, զատասխանեց ձափար զայն հանգարտեցնելով:  
— Տէ՛ր բունէ, չուտ բունէ՛...  
Ձափար, փոխանակ ետեւէն երթալու այդ աքաղաղին, զոր երախան երազին մէջ էր տեսեր, բացաւ անոր առջեւ իր զինջակը: Երախան տեսնելով ճակնդեղի կարմիր կոշտերը, մտացաւ աքաղաղը, սկսաւ ազահաբար ուտել: Քանի մը բույզ կերաւ, առանց ձայն հանելու: Երբ քիչ մը կչտացաւ,

— Ի՛նչ կանով է, ըսաւ:  
Երեք տարի առաջ ձափար այդ երախան զտաւ խանձարուրի մէջ, մշկիթիւն դրան մօտ(\*) եւ որոգիւրց զայն: Այդ երեք տարուան ընթացքին մէջ այդ երախան իր ամբողջ հոգածութեան առարկան էր զարձած:

ԲԱՅՅԻ

(Շարունակելի)



(\*) Պարսիկները սովորութիւն ունին անհարազատ մանուկները ձեղի մզկիթներու դրան մօտ, ուրից բարեսիրտ մարդիկ զանոնք կը վերցնեն եւ կը խնամեն:

### Ը Ա Յ Գ Ն Ք

ԺԴ  
ԽԱՉԳԱՐ

— 0 —

Ի պատիւ քեզ, ո՛վ հայաքաջ նահատակ, Կ'ուզեմ խաչաքար մը կանգնել ես անդանդաղ եւ յորինել անոր բոլոր նուրբ քանդակ ինչպէս քերթող մը կը յըզկէ ճարտար տալ:

Կ'ուզեմ կանգնել զայն դարնային լուսնի տակ Որ կը կաթէ մարգարտափայլ շամանդաղ. Կ'ուզեմ կանգնել կըճեայ անբիծ յիշատակ, Ո՛վ սիրելիս, որ մեռար այդպէս վաղձալ:

Ի սէր երկրիդ ազատութեան շու մեռար, Բամանկելով ամէն հաճոյք եւ զաշխարհ, Բամանկելով վատը՝ մեռար քաջի պէս:

Երխտասա՛ր: Կ'օրհնեմ աշնիւ ու սկզ քունդ. Թո՛ղ զայ շայտց աղջիկ խընկել քու անուդ. Դէմքը քարիդ քրտել, սիրել, լալ ըզքեզ:

ՎԱՂՐԱՄ ՍՎԱՃԵԱՆ

### ԻՐԱՆԻ ՌԸՆԱՆ

(Շար. եւ վնշ)

— 0 —

«Իմաստասիրական տրամախօտութիւններ»ուն մէջ վերստին կ'երեւան այն համոզումները զոր գոյացուցած էր արդէն երբ «Իթաութեան ապագան» կը գրէր: գիտութիւնը միայն թող կուտայ ճշմարտութիւնը ճանչնալ. մասնաւոր գերբնական մը գոյութիւն չունի. տիեզերքը կը դիմէ դէպ ի իր վախճանը, որ իտէպիւն իրականացումն է, ներքին հարկի մը մղման տակ, մարդը տիեզերքի գործին կը մասնակցի գիտութեամբ, բարոյականով եւ արուեստով, այսինքն դէպ ի իտէպն անչափանդիր ճիւղով: Առաջը ընէ աւելի կը չնչտէ Ռընան մեր ծանօթութեանց անստուգութիւնը, այն գիւպուածներն ու վիժումները որ իտէպիւն իրականացմանը կ'ընկերանան. կը հարցնէ ինքերին թէ արդեօք բանավարութիւնն ու արդարութիւնը սամանուած են երկիր-մտորակին վրայ իրականանալու, եւ թէ ամէն ինչ որ մարդոց զարգացեալ գասը պիտի կարենայ ընել, ամբողջ իրեն մասնաւոր անկարող դարձնելը պիտի չըլլա՞՞ սարսափի միջոցով անոր

վրայ իշխելով, գիտական ծանօթութեանց գերազանցութեան շնորհիւ: «Իմաստասիրական տըրապանօսութիւններու սկզբ, բոլորովին նոր սկզբունքներ չենք գտներ, այլ միայն նոր կիրարկումներ» երևին թարամաքական՝ նին սկզբունքներու: Եւ տեղափոխութիւն մը յարարեալական կարեւորութեամբ մէջ այն գաղափարներուն զոր Ռընան արդէն արտայայտած էր. «սկիզբովի ու յոռեան ձյառումները որոնք մինչև այն ատեն կէս-մութի մէջ մնացած էին. արձակ յոյսի մէջ եւ ստալին կարգն անցած կ'երեւան հիմա:

«Քրիստոնէութեան ծագման» շորրորդ հատորը, «Նեոս» րայ հիասթափութեան գրուած կը կրէ. այլ եւս հոն չենք գտներ «Ասարքայնեան» կամ «Ս. Պողոսի» վիճ հանգարտութիւնը. Ռընան անոր մէջ կը պատմէ պայքարը հեթանոս քաղաքակրթութեան եւ քրիստոնէութեան միջեւ, ներոյնի եւ Ս. Պողոսի միջեւ, առաքելին անձկամիտ մոլորանկութիւնը զինքը այնքան քիչ կը գոհացնէ որքան կայսրին պայքար տիկնայնութիւնը. Ս. Պողոսին մէջ պիտի ըզգձար տեսնել մարդկային կարծիքներու անստուգութեան մասին աւելի ճշգրիտ զգացում մը, եւ՝ նորէն համակուած ըլլալով Իտալիոյ հրապարհէն, ուր վերադարձած էր իր այդ դործը պատրաստելու համար, զգալով արդէն թէ ո՛րքան ունասն է յաճախ մարդուն ճիշդ զեպի բարոյական բարին, կը պաշտպանէ սազաղափար թէ գեղեցիկութիւնը առաքելութեան համարժէք է: Ասի զինքը չ'արգիլեր շարունակելէ, անընդատակաւ ու կանստաւոր աշխատութեամբ, «Քրիստոնէութեան ծագումը»: «Նեոս»ին կը յարդէ «Քրիստոնէական եկեղեցին», յետոյ վերջին հատորը «Մարկոս-Աւրելիոս», Այս վերջին երկու հատորներուն մէջ մեզի ցոյց կուտայ այն վերապահներ որոնք կրնան ծնիլ երբ կառայալութիւնը զարգացեալ մասի մը, մատուրական եւ բարոյական ազնուապետութեան մը ձեռքը անցնի: «Քրիստոնէական եկեղեցի»ին մէջ, գնտատիկեան ազանդը կ'ուսումնասիրէ. «Մարկոս-Աւրելիոս»ին մէջ, կ'ուզէ ի վեր հանել ինչ որ ստոյնիկեան վարդապետութիւնը բրած է հռոմեական կայսրութեան համար. գնտատիկեանութիւնն ու ստոյնիկեանութիւնը չյաղտեցան, որովհետեւ միմիայն զարգացեալ զատուէն կ'ուզուէին. քրիստոնէութիւնը յարդգացաւ: որովհետեւ տեղեկեական բարոյական մը կը պարունակէր եւ ամենուր զգացմանը կ'ուզուէր: Այս հատորներուն մէջ, Ռընան տաւել քան երբեք կասկածաւ կ'երեւայ հանդէպ ս. մէջ վարդապետութեան, բնութեան զրական գիտութիւններէն դուրս՝ որքան մեծ որքան

ցողներն են ստուգութեան: Միեւնոյն ատեն կը վերտանայ նուազ յոռեան հայեցողութիւն մը ընկերական բարեշրջութեան մասին, եւ մինչև աստիճան մը կը հաշտուի ուսման վարտութեան հետ, որ իրեն նուազ վտանգաւոր մը թուի անչափանցիկ բարձր զարգացման համար քան պահպանողական եւ կիրարկան կուսակցութեանց յաղթանակը:

Մտաւորական այս կացութիւնն է որ մեզի յստակօրէն կը յայտնուի «Իմաստասիրական տաւամբերու» մէջ, («Քայիպան»), «Ժուլանալուդիբերը», «Նեմիի քուրմը», «Ժուլարի արբատուհին») որոնք 1878ի եւ 1880ի մէջտեղը գրուած են: Ռընան հետզհետէ աւելի որոշ չկը տեսնէ ինչ որ կայ անկատար եւ անստուգ՝ բոլոր քաղաքական եւ ընկերական սիստեմներուն, թուր իմաստասիրական եւ կրօնական տեսութիւններուն մէջ. կը դանազանէ սակայն յարարեալական ճշմարտութեան այն մասը որ գոյութիւն կրնայ ունենալ ամենէն հակընդդէմ սիստեմներուն մէջ. կ'ըմբռնէ ապրիլու շատ տարբեր եղանակներ եւ որոնք իրեն հաստատարպէս օրինաւոր կը թուին, որովհետեւ հաստատարպէս կը հեռանան անմիտներուն եւ շարքերուն ապրիլու եզանակէն, այս պատճառով իր իմաստասիրական գաղափարները, իր բարոյական եւ ընկերական տեսութիւններն այլ եւս վարդապետական ձեւով մը չի ներկայացուներ. անշատ անձնաւորութիւններու մէջ կը մարմնատարէ հակընդդէմ կարծեցեանքը: Ռընանին ո՞՞ր իր կեանքին վերջին մասին մէջ այնքան կը օտարբերի «Յիսուսի կեանք»ին ո՞՞՞նէն որքան այս վերջնոյն ո՞՞ր կը տարբերի «Քրիստոնէական ապաղախ»ին ո՞՞նէն, եթէ անոր խիստ շնորհը շուրհ, նոյնքան հրապարտով եւ նոյնքան պարզութեամբ՝ աւելի ազատութիւն ունի, աւելի քնականութիւն. աւելի քմայք եւ աւելի յանդգնութիւն: «Տղայութեան» եւ երիտասարդութեան յիշատակները», 1883ին հրատարակուած, գրելու այս նոր եղանակին հրուշակեանն են: 1879ին, Ռընան անգամ ընտրուեցաւ Տրանսսիական Ակադեմիային: 1884ին Քոլէժ տը Ճիբանի վարդապետ կարգուեցաւ, ուր երբ քնարեանի զաստիճանութիւնը նորէն իրեն յանձնած էին 1870ին, Հանրապետութեան վերահաստատմամբ: Մերքը ընդ մերքը քմային էջ մը գրելով հանդերձ, — ամառքի յոգեւաններ կամ իմաստասիրական տաւամբեր, — իր պատմական աշխատութիւններէն յոյնութիւն ատենելու համար, — իր աշխատակցութիւնը կը շարունակէր սեփական արձանագրութեանց «Քորուս»ին, որուն գաղափար զգացած եւ յատակադիր շինած էր 1868ին, եւ վախճան տարեկան իր արձանագրութեան մէջ կը սկսէր խմբագրել «Իս

բայէլի ժողովրդին պատմութիւնը» (հինգ հատոր), ցոյց տալու համար թէ ինչպէս մարգարէններուն մէջ կամաց կամաց կազմուած էր վարդապետութիւն ու ծէս չունեցող, սրտի մաքրութեան և արդարութեան սիրոյն մէջ միայն կայացող կրօնքի մը գաղափարը. 1892ին կը հասնէր մինչև Յիսուսի թուականը. և այսպէս, մեռնելէ առաջ, ի գլուխ կը նսնէր իր կեանքին մեծ գործը, որ նպատակ ունէր պատմել ծագումն ու զարգացումը այն բարոյական գաղափարին որ քրիստոնէութեան հակութիւնն է և որ յաւիտեան կրօնքը կը կազմէ: Այդ վերջին տարիներուն մէջ, միշտ համոզուած ըլլալով թէ, այս կամ այն կերպով, զէզազէջ սխալներու և ձախողութեան մէջէն, իտէալը կ'իրագործուի ախարհիս

մէջ և թէ ճշմարտութիւնը վերջ ի վերջոյ պիտի յաղթանակէ, համոզուած՝ սակեց զառ թէ բոլոր բարոյական, ընկերական, կրօնական ճշմարտութիւնները բարդ ու յարաբերական նկարագիր մը ունին, հեզնոտ ու բարեացական կամ հանդարտութեան մը հասած էր, հեզնոտ՝ ամէն անկամիտ ու անհերող վարդապետութեան համար, բարեացական՝ զէպ ի ճշմարեալը, զէպ ի բարին, կամ պարզապէս զէպ ի երջանկութիւնը ձգտող ամէն ճիգ: Ոչ հիւսանդութեան տառապանքները, ոչ մահուան մերձեցումը այդ հանդարտութիւնը չվերջակցին. «Գործաւարտոցի, ըսաւ, երջանիկ կը մեռնիմ: Մեռնելէն աւելի բնական բան չկայ՝ Ընդունինք տիպեբբի, օրէնքը»:

ՊԵՐԹԸԼՈ

### ՀԱՅ ԷԶԵՐ

#### ՏԱՂ Ս. ԱՍՏՈՒԱԾԱՄԵՆԻՆ

Յորժամ նստեալ կայի ի տան՝ յանկարծ լուայ զլուքն զայն,  
 Թէ զմիածինն քո տարան, միա՛ կ որդեակ, միա՛ կ որդեակ,  
 Իմ միածին Յիսուս որդեակ:

Իբրև խելաթափ դուրս ելայ, յանկարծ զխաչն յուսն տեսայ,  
 Մարմնովս յերկիր տարածեցայ, միա՛ կ որդեակ, ևւն՝:

Ո՛վ Մագդաղենացի, հասի՛ր, ներքոյ ձեռին իմոյ մատեր,  
 Զգառնուկն իմ տարան ի խաչել, միա՛ կ որդեակ, ևւն՝:

Կանայք Նրուսաղեմացիք, մի՞թէ՛ զորդեակն իմ դուք տեսի՞ք,  
 Զճանապարհն ինձ ցոյց տայիք, միա՛ կ որդեակ, ևւն՝:

Իսկ նոքա ի ճանապարհին զկաթիլքն արեան նշան տալին,  
 Հեռուստ տեսայ զպայլքն ի գառին, միակ որդեակ, ևւն՝:

Նրբ մըտօք իմացաւ որդիս եթէ՛ մայր իմ զայ ի յետիս,  
 Յայնժամ խոցեաց սուրն ի սրտիս, միա՛ կ որդեակ, ևւն՝:

Սըտէ ի սիրտ խօսէր առ իս թէ՛ մի՛ զայր, մաքուր աղաւնիս,  
 Զի յաւելուս ցաւն ի սրտիս, միա՛ կ որդեակ, ևւն՝:

Առեալ տարան ի Գողգոթա, մերկացուցին զմարմին նորս,  
 Տարածեցին խաչին վերայ, միա՛ կ որդեակ, ևւն՝:

Իբրև լուայ զձայն բեւեաին, զսիրտ իմ բոլոր կտրատեցին,  
 Ո՛ր պիտի աչք է որ տեսին, միա՛ կ որդեակ, ևւն՝:

վեհեակի վանք, տաղարան լիւն.  
 Թիւ 100